

Պ Ր Ո Մ Ե Թ Ե Ի Ս Ա Ր Ձ Ա Կ Ո Ի Ա Ծ

Թ Ա Տ Ե Ր Ա Ք Ե Ր Թ Ո Ի Ա Ծ Չ Ո Ր Ս Ա Ր Ա Ր Ո Վ

Ա Ր Ա Ր Ա .

Տեսարանը կը ներկայացնէ Հնդկաց Կովկասի սառնապատ ժայռերուն մեջ խորխորատ մը: Պրովերբիս ժայռի մը կապուած կը տեսնուի: Իր ոտներուն քով նստած են Պանքա եւ Իօնի: Գիշեր է: Գործողութեան ընթացքին յոյսը տակաւ կը նեղուի:

Պրով.— Ո՛վ Միապետ Աստուածներու եւ Գեե-
րու, նաեւ բոլոր Այլններու,
Բաց ի Մէկէն, որ կը լինուն աշխարհներն այն լու-
սավառ ու թաւալուն,
Չոր դուն ու ես ճիւղն՝ սպրոզ գոյակնէ Էն,
Անքուն աչքով կը ղիտենք...: Տե՛ս երկիրն այս,
Գերիններովդ բազմածրոխ, գորոնք դո՛ւն
Կը վարձատրես՝ ճերպորութեան, աղօթքներու, օրհ-
ներգութեան
եւ սրբնութեան ու ջախջախուած բիւր սիրահերու
փոխարէն,
Երկիւղով ու ինքնատեցմամբ եւ անպրտուղ յոյսերով.
Մինչդեռ ինձ որ ոտովդ եմ, ածօթ քեզ որ թոյլ
տըւիր,
Ատելութեամբդ կուրցած, որ իշխե՛ճ ես ու յաղթե՛ճ
Թշուառութեանս եւ ընդունայն վրէժիդ:
Երեք հազար տարիներ, անքուն անցած ժամերով,
Եւ վայրկեաններ՝ ճիշտ սուր ցաւով բաժնուած,
Մինչեւ որ ա՛լ տարի կը թուին,— առանձնութիւն
ու տանջանք,
Արհամարհանք, վըհատութիւն, — ասո՛նք են իճ
կայսրութիւնս,
Շա՛տ աւելի փառաւոր՝ բան այն գոր դուն կը ղիտես

Անբաղձալի գահոյքէդ, դո՛ւն, ո՛վ Աստուած ճեճագոր:
Եթէ ղիջած ըլլայի ճասնակցելու բանակալ
Իշխանութեանդ ածօթին, աճենագօ՛ր կ'ըլլայի, է՛ս
ալ, ոչ թէ հոս կախուած,
Գամուած՝ պատին այս լիբան, արծիւներո՛ւն իսկ
անձերձ,
Սեւ, ցուրտ, ճեռեալ եւ անչափ, ուր ոչ ձէկ բոյս
իսկ չըկայ,
Ոչ ձէկ ճիջատ, անասուն, կեանքի ոչ ձէկ ձեւ, կամ
ձայն.
Վա՛յ ինձ, աւա՛ղ, վա՛յ ինձ, ցա՛ւ, ցա՛ւ ընդճիշտ,
ցա՛ւ յախտեան:

Ո՛չ փոփոխուած, ո՛չ հանգիստ, ո՛չ յոյս, սակայն կը
տոկամ:
Կը հարցընեճ ես երկրին՝ իր լեռները չզգացի՞ն.
Կը հարցընեճ երկրնքին՝ աճենատես արեւն արդեօք
չըտեսա՛ւ.
Յետոյ ծովուն, անդորր եւ կամ փոթորկստ,
— Երկնից ըստուերն յարափոփոխ՝ աստ փրռուած—
Խուլ ալիքներն օրհասս արդեօք լըսեցի՞ն:

Սառնակոյտե՛րը սողուն կը խոցեն զիս անընդհատ,
Իրենց լուսնի սառնութեամբ բիւրեղներուն սէզներով.
Շղթաներըս փալիւրլուն, իրենց կիզիչ պաղութեամբ,
սակորներըս կը կրճեն:
Թեւաւոր շունն երկընքին. շրթունքներէդ պղծելով
Իր կըտուցը թոյնով ճը, որ իբր չէ, կը բղբտէ
Սիրաւըս. յետոյ՝ ոգիներ, անձեւ, կուզան թափառիլ,
— Երաններու աշխարհէն բնակիչներ ճահատիպ—
Կը ճաղրեն զիս: Երկրաշարժի դեւերն հրաճան կը
ստանան,
Պրկել գաճերն՝ վերքերուս ճէջ կոտուացող

Երբ ժայռերը կը ճեղքուին ու կը գոցուին
 վերըստին,
 Մինչ իրենց գոռ անդունդներէն ոռնալով զարս կը
 խուժեն
 Ողիները ճըրրիկին, սաստկացնելով թաթառին
 Կաապուրթիւնն ու զիս սո՛ւր կարկուտի ճը կ'ենն.
 Թարկէն:
 Եւ սակայն ճի՛շտ կը սիրեճ թէ՛ ցերեկը թէ՛ գիշերն,
 Ի՛նչ փոյթ թէ ճին Հայեցնէ առաւօտեան եղեամբը
 Եւ թէ ճիւսն ալ, աստղալից, ճութ ու զանգաղ
 բարձրանայ
 Կապարագոյն արեւելքէն. զի այն ստե՛ն է որ ա-
 նոնք կը բերեն
 Այն թեւագուրկ, սողուն ժածերն՝ որոնց ձին,
 — Ինչպէս ճըռայլ քահանան զըժկամակող զո՛հը
 յառաջ կը քըշէ—
 Պիտի ստիպէ քեզ, ո՛վ անգութ վեհապետ, որ ա-
 բիւնը համբուրես
 Իճ այս տժգոյն ոտքերուս, որոնք յայնժամ կրնային
 քեզ կոխստել.
 Եթէ երբեք արհամարհանք չըզգային այդպէս ին-
 կած, ըստրուկ ձէկո՛ւ ճը հանդէպ:
 Արհամարհա՛նք... ո՛չ, կը խըղճա՛ճ քու վըրայ:
 Ի՛նչ կորճանուճ պիտ՛ հալածէ քե՛զ, անպաշտ-
 պա՛նդ, երկինքին ճէջ անսահման...
 Հողիդ ի՛նչպէս, սոսկուճով, իր խորքին ճէջ ճեղ-
 քըւճ,
 Դըժոխքի ճը պէս կըլպին իր պիտի քու ճէջըդ
 բանայ...:
 Յաւով կ'ըսեճ, ո՛չ հրճուանքով, զի չեճ սաեր ես
 այլ եւս,
 Ինչպէս երբեմն, երբ տառապանքն իմաստուն չէր
 ըրաճ զիս:
 Անէճքը զոր քու վըրայ կարդացի, ե՛տ կը կոչեճ:
 Դո՛ւք, ո՛վ լեռներ, որոնց գո՛ւն արճագանղը բաղ-
 ճաճայն,
 Զրվէճներու փրփուրի՛ն ճէջէն անէճքս հնչեցուց,
 Դո՛ւք, ո՛վ գետեր սառնապատ, ցուրտին շունչէն
 խորշոմներով լըճացաճ,
 Որ թրթռացիք իճ ճայնէս, յետոյ զողով սողացիք
 Հնդկաստանի ճէկ ճայրէն ճիւսն. ու զուն, ո՛վ ո՛ղ
 ճաքրափայլ,
 Որուն ճէջէն կ'անցնի արեւն՝ անճառագայթ այ-
 բուճով,
 Դո՛ւք, ո՛վ արագ թաթառներ, որ կշռաւոր թեւերով,

Հաճր ու անշարժ կախուեցաք այդ անդունդին վե-
 րեւ լուռ,
 Մինչ ահեղ շանթ ճը, ճերինէն ալ շառաչուն, եր-
 կրագունտը օրօրեց.
 Արդ՝ եթէ խօսքս՝ իր ուճն ունէր այն սաեւն,—
 Թէպէտ ա՛յնքան փոխուաճ եճ, որ աճէ՛ն ճէկ չար
 բաղճանք
 Մեռաճ է ճէջս, եւ յո՛ւշն իսկ ատելութեան չեճ
 պահաճ—
 Թող այսօ՛ր ալ ունենայ:
 Ի՞նչ էր անէճքս. աճենքդ ալ լըսեցիք երբ խօսեցայ:

ԱՌԱՋԻՆ ՉԱՅՆ (Լեռներէն)

Երկես երեք՝ հարիւր հազար տարիներ,
 Երկրաշարժը իբրեւ ճահիճ՝ ունեցանք.
 Յաճախ, որպէս՝ ճարդեր ահո՛վ զալարուն,
 Կը սարսէլինք աճենքս ալ ճեր բաղճութեամբ:

ԵՐԿՐՈՐԿ ՉԱՅՆ (Աղբիւրներէն)

Մեր ջուրերը փայլակներէն ցաճքեցան,
 Եւ զառն արեան արասներ ճենք ունեցանք:
 Կոտորաճի ճիչերու ճէջ վաղեցինք ճենք անբարբառ,
 Անցնելով շատ քաղաքներ, նաեւ վայրեր անբընակ:

ԵՐՐՈՐԿ ՉԱՅՆ (Օղէն)

Ես պճնեցի անապաններն երկիրին,
 —Երբ ան ճընաւ— զոյներով որ չունէին.
 Եւ վեհանորր հանգստութիւնս ալ յաճախ
 վրդովուեցաւ հճճիւններով փեռեկախ:

ՉՈՐՐՈՐԿ ՉԱՅՆ (Թարառներէն)

Այս լեռներուն ճէջ դարերով անդադրոճ
 Սըլացաճ ենք. սակայն ոչ ճէկ օրոտուճ,
 Ոչ սա հեռուի հրաբուխին աղբիւրները բոցեղէն,
 Ոչ ալ ուճ ճր երկնային ու երկրային
 Զարճանքէ հաճր ըրաճ չէր ճեղ բընաւին:

Ա Ռ Ա Ջ Ի Ն Չ Ա Յ Ն

Ու ճենք երբեք չէինք հակաճ ճեր կատարներն ա-
 լետր,
 Ինչպէս ի լուր քու իրուովքիդ ճայներուն:

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Չ Ա Յ Ն

Ելլալէս հունչ ճը, ճինչ աչգ ատեն, ճենք երբեք
 Չէինք տարած ալիքներուն հնդկական:
 Նաւաղիլ ճը, որ կը նիրհէր ճովուն վըրայ բարձ-
 րագոս,
 Ընդոստ ցատկեց վերնայարկէն, օրհասային անձ-
 կութեամբ,
 Լըսեց, թեոյ աղաղակեց. «Եղո՛ւկ ինձ...».
 Եւ ալեաց սէս խելագարած, ան ճեռաւ:

Ե Ր Ր Ո Ր Դ Չ Ա Յ Ն

Երկրէ երկինք բարձրացող նըճան ահեղ խօսքերով
 Անդորրութիւնն իճ կայրութեան չէր փեռեկառած
 զեռ երբեք:
 Երբ իր վէրբը գոցուեցաւ, խաւարն՝ հոնգոյն արլւնի՝
 Լոյսին վըրայ կը կենար...:

Չ Ո Ր Ր Ո Ր Դ Չ Ա Յ Ն

Ետ քաշուեցանք, կըճկըւած, զի երազներ կորճանճան
 Մեզ փախուստի ճամնելով զւպի սասած բա-
 րայրներ,
 Լըսեցուցին ճեզ այսպէս... եւ այսպէս...
 Մեզի համար թէտեաւ լըռութիւնը զըճոխք է:

ԵՐԿԻՐ.— Եւ քարայրներն անբարբառ, բըլուրնե-
 րուն ժայռաւոր,
 «Թշուառութիւն» գոչեցին,
 Մինչ արձագանգ կուտար երկի՛նքը պարապ,
 «Թշուառութիւն»: Ովկէանին ալիքներն ալ ճիրանի,
 Ցածաքն ի վեր ճազըլցելով, խարազանող հովերուն
 դէճ գոռացին,
 Եւ ազգերը դալկահար, «Թշուառութիւն» լըսեցին...:
 ՊՐՈՄ.— Ես լըսեցի ճայներո՛ւ հունչ ճը, բայց ո՛չ
 ճայնը զոր
 Երճակեցի ես ինքըս: Մա՛յր, դո՛ւն եւ քու զա-
 ւակներդ,
 Կ'արհամարհէք ան որուն կաճքն աննըկուն թէ
 չըլար
 Երաճագիլն կատաղի, աճենազոր ուժին դէճ.
 Դուն եւ անոնք, բոլորդ ալ, վաղուց կորած կ'ըլ-
 լայիք:

Ինչպէս ճեզը կը ցնդի աչգուն ճունչէն հողճավար
 Չէ՞ք ճանչնար զիս, ճիտա՛նն եճ. որ օրհասն ի՛ր
 թուճք կանգնեց

Չեր այլապէս աճենայաղթ թշնամուցն դէճ:
 Դուք, ո՛վ ճարգեր ճեռուա կուրճքով, դո՛ւք ո՛վ
 զիտեր, ճիւնով սընած,
 Որ կ'երեւիք ճոգիներու ճէջէն սառած, վարը. հե-
 ոուն, խորն հովտին,
 Որուն թաւուա ճառերուն ճէջ եր ճըջէի առենօք,
 Ասիային հետ ճէկտեղ, անոր սիրուած աչքերէն
 կեա՛նք ըճպելով:

Չեզ համակող ուլին ինչո՞ւ կ'արհամարհէ հաղորդի
 Ինձ հետ, ես որ՝ առանճիւնըն կեցուցի
 — Ինչպէս ճէկն որ զեւերու կառասան ճը կը
 կեցընէ, —
 Ուժն ու կեղճի՛քն անոր որ ճիահեճան կը տըրէ,
 Եւ որ հիւճեալ ըստրուկներու ողբերով
 Կը լեցընէ ճեր ճութ ճորերն ու ճեր հեղուկ անա-
 պատներն:
 Ինչո՞ւ զեռ չէք պատասխաներ, եղբայրնե՛ր:
 ԵՐԿԻՐԸ.— Չեն յանդգնիր...

ՊՐՈՄ.— Ելլա անէճքը ես դարճեա՛լ լըսել կ'ուզեճ,
 ճեզճէ ո՞վ
 Կը յանդգնի: Ո՛հ, ի՛նչ ճըջուկ ճ'արհարալի վեր
 կ'եւլէ.
 Հնոգիւ ճայնի նըճան է. ճիջոցին ճէջ կը թնդայ,
 Ինչպէս կայճակն ալ կը թնդայ ու կը յաճի ճըղար-
 կած:

Խօսէ՛. Ոգի՛, անգորճարան քու ճայնէլ
 Կը հասկընած ես ճիայն՝ թէ կ'ճօտենաս դուն ինճի,
 Ու կը սիրեճ: Ի՛նչպէս ես զայն անիճեցի:

ԵՐԿԻՐԸ.— Ինչպէ՞ս կընաս դուն լըսել,
 Դուն որ լեզուն ճեռեալներուն չես զիտեր:

ՊՐՈՄ.— Բայց կենդանի՛ սգի ճ'ես. իբր այն դուն
 ինճ հետ խօսէ՛:
 ԵՐԿԻՐԸ.— Չեճ յանդըգնիր կեանքի նըճան քեզ
 խօսիլ,

Վախնալով որ երկնից արքան անողորճ
 Կը լըսէ եւ զիս կը կապէ անիւի ճը տանջանքի,
 Շատ աւելի տաճանելի, քան այն որով կը թաւալիճ
 ես հիճա:

Նրբաճիւ ես ու բարի. եւ այս ճայնը թէպէտեւ
 Ատուաճները չեն լըսեր, բայց Ատուաճճէ ճեճ ես
 դուն,

Ձի ազնիւ ես 'ւ իմաստուն. արդ ունկընդրէ՛ լրջութեամբ :

ՊՐՈՄ.— Ուղեղիս ձէջ, աղօտօրէն, ըստուերներու պէս տարած.

Ձարհուրելի ձրտածուսներ, արագ ու հոժ, թեւ կ'առնեն :

Կը նըւաղիճ, ինչպէս ձէկը սիրոյ գիրկը հեշտարար, Սակայն հաճոյք չեճ ըզգար :

ԵՐԿԻՐԸ.— Ո՛չ, կարող չես դուն լըսել, որովհետեւ անձա՛հ ես.

Եւ այս լեզուն ծիծիա՛յն ծա՛հկանացուաց ծանօթ է :

ՊՐՈՄ.— Իսկ դո՛ւն, ո՞վ ես, Ձա՛յն ձեղանուշ :

ԵՐԿԻՐԸ.— Երկի՛րն եճ ես, ձայրըդ որուն երակներուն ձէջ քարուտ,

— Մինչեւ յետին ծիղը ծառին երկնաբերձ,

Որուն բարակ տերեւները սառ օդին ձէջ զողացին— Հրճուանքն էր որ հոսեցաւ, արիւնի պէս ձարմնի

ձը ձէջ կենդանի, Երբ դուն ելար իր կուրծքէն, ամպի ձը պէս փառաշող,

Ոգի ձը խո՛ր ցնծութեան : Եւ զաւակներն իր հիւճեալ,

Ի լուր ձայնիդ՝ վերցուցին ճակատներնին զետեաքարձ՝

Պիղձ փոշիէն, եւ ահե՛ղ բըռնակայլը, սոսկուճով, Տժգունեցաւ ճինչեւ որ իր շանթն հոս քեզ շղթայեց :

Տե՛ս ձեր շուրջի լուսավառ բիւր աշխարհներն թաւալուն.

Բընակիչներն անոնց տեսան թէ ի՛նչպէս Լոյսն իճ գունտիս նըւազեցաւ անսահման

Երկինքին ձէջ, ու ծոփն ալ՝ անօրինակ ձրրիկով՝ Վեր կանգնեցաւ. եւ ձինսափայլ լեռներէ,

— Երկրաշարժէ պատառուն, —

Նոր հուր ծիւր բաշն հրէշայլին

Ցնցեց երկնից ձէջ բարկաճայթ, եւ կայծակ ու ողորուճ

Աւերեցին արա ու դաշա. կապոյտ փուշեր ձաղկեցան

Քաղաքներու ձէջ, յետոյ, բիւր դողոջներ անսըւար, Սողոկացին հեւալով զահլիճներու ձէջ շըքեղ,

Մինչ ժանտալտիս ու սովին՝ ձարդ, սնասուն, ճըճ՝ ճիներ,

Ձո՛հ կ'ըլլային, եւ ձառերն ու բոյսերն ալ՝ սեւ ախտին :

Յարեններու, ձարգերու, այգիներու ձէջ այնքան Անքանցելի, թոււաւոր, վայրի խոտեր աճեցան,

Որ կասեցաւ աճումնին, զի ցածքած էր իճ տըկար Կուրծքս իր վիշտէն : Եւ նօսր օդն ալ, որ շունչս է,

Ապականած էր ախտոյն տտելութեան ձօր ձը որ Ձայն փըջած է իր զաւկին կործանչին վրայ : Լըսեցի Անէճքդ, այո՛. այն զոր դուն՝ եթէ երբեք չես յիշեր,

Իճ ձոյբերըս անհամար ու զետերըս բիւրաւոր, Ինչպէս լեռներս ու այրերս, եւ հովերն ու օդն անհուն,

Եւ բազմութիւնն հաճօրէն ձեռեալներուն անբարբառ, Կը պահէն դեռ խընածով, որպէս յուրթք ձը թանկագին :

Այդ ահաւոր բառերուն վըրայ գաղանի հրճուանքով Ու յոյսով ձիշա կը խորհինք, առանց խօսիլ զօրելու :

ՊՐՈՄ.— Յարգելի Մա՛յր, ամէն ինչ որ՝ ինձձէ զատ՝

Կենդանի է ու կ'տառապի, քեզձէ սփոփանք ձը կը ստանայ :

Մաղիկներն ու պըտուղներն, ինչպէս ձայներն հեշտալուր,

Սէրն ալ — թէեւ փախըստեայ — արգիլուած են ինձ համար :

Բայց կ'աղաչեճ, գէթ խօսքերս՝ ինձի դուն ձի՛ զըլանար :

ԵՐԿԻՐԸ.— Պիտի ըսուին, Մինչ Բարեկուն դեռ քարուքանդ չէր եղած,

Չըրազաշտ ձոգն՝ իճ զաւակըս վախճանեալ, Հանդիպեցաւ պարտէզի՛ն ձէջ իր շրջող պտտիերին :

Միայն ինքն էր ձարդոց ձէջ՝ որ այդ տեսիլքն ու նեցաւ.

Վասն զի պէ՛տք է գիտնաս դուն՝ թէ կեանքի եւ ձահուն

Երկո՛ւ աշխարհ՛ կայ, ճին այն՝ որ կը տեսես, իսկ ձիւսն ալ,

Գաճըաններուն ներքեւ ուր կ'ապրին ստուերները անոնց

Որ չեն ձեռած տակաւին, ու կը սպասեն ձինչեւ որ Մահսուճք իրար ձիւսնան 'ւ ալ չըզատուին իրար՝է :

Հոն են ձարդոց երազներն ու քըմածին անուրջներն, Աճէն ինչ որ հաւատքի՛ն ըստեղծուի է, ամէն ինչ Որուն Սէրը կը ցանկայ, ձեւեր ահեղ, տարօրէն,

Վըսեմ եւ կամ գեղեցիկ: Իսկ դուն կախուած ես
 աչգտեզ,
 — Ըստուեր ճը սոսկ, գալարուն — թաթառաբնակ
 լերանց ճէջ.
 Հոն են բոլոր աստուածներն, ու համօրէն իշ-
 խաններն
 Աշխարհներուն անանուն, ծականաւոր, ահազին
 Ուրուականներ, դիւցազներ, անասուններու ծարդիկ,
 Գեճողորգոնն՝ ահռելի՝ ճըռայլութիւն՝ եւ յետոյ,
 Ա՛ն՝ գերագոյն բըռնակա՛լն՝ իր դահուն վրայ ու-
 կելաւ.

Ասոնցճէ ճին, ո՛վ Որդի՛, պիտի անէճքըզ կրկնէ
 Չոր ամենքն ալ կը յիշեն: Կանչէ՛ ո՛վ որ դուն
 կ՛ուզես,
 Գո՛ւ ոգիդ կամ՝ թէ կամիս՝ Արամազդի՛ն իսկ ոգին,
 Հողէսը կամ Տիփոնը, կամ ձեճագոյն աստուածներ
 Որ անկուճէզ վերջ ճընան, բազմարեղուն Չարիքի
 Մոցէն եւ որ դիտապատա կը կոխտտեն զաւակներս:
 Հարցո՛ւր, անոնք՝ ըստիպեալ՝ բեզ պատասխան
 պիտի տան:
 Գերագոյնին վրէժն աչգաէ՛ս պիտի անցնի յաղ-
 թական
 Ըստուերներու ճէջէ սին, ինչպէս քամին անճրեւտ
 Կ՛անցնի լըքուած դրան ճէջէն պալատի ճը կոր-
 ճանաճ:

ՊՐՈՄ.— Մա՛յր, թող ոչի՛նչ որ չար է
 Անցնի կրկին շրթունքէս,
 Կամ շրթունքէն ո՛ր եւ է ճէկու ճը որ նըճանս է.
 Արամազդի ուրուակա՛ն, ելի՛ր եւ ինճ երեւէ՛:

Ի Օ Ն Է

Թեւերուս տակ ճածկըւած են ականջներս,
 Ու թեւերուս տակ պահուած են աչքերս ալ.
 Սակայն անոնց թերատուերէն արճաթեայ
 Եւ ըսփոփիչ փետուրներուն ընդճէջէն,
 Կը տեսնեմ Չե՛ւ ճ՛ու կը լըսեմ հոճ ճայներ:
 Երանի՛ թէ քեզի չարիք չըհասնի,
 Ո՛վ վիրաւո՛ր բազմախոց,
 Որուն քով ճենք. այսպէս արթուն, շարունակ,
 Մեր քաղցրհոգի քըրոջ սիրոյն, կը հսկենք:

Պ Ա Ն Թ Է Ա

Ըստարերկրեայ թաթառներու ճայնն է այդ,
 Շարժի, հուրի եւ պատառուն լեռներու:

Չարհուրելի է ճայնին չափ, Չե՛ւն ալ, իր գոց ճի-
 րանի
 Աստեղահիւս ըզգեստով:
 Մական ճ՛ունի բաց սակեգոյն՝
 Իր երակոտ ճեռքին ճէջ,
 Որ կ՛ամբացնէ դանդաղասահ ամպին վրայ
 Իր քայլերը սիգաճեճ:
 Դաճան է դէճքն, այլ զօրաւոր ու հանդարտ,
 Ենճան ճէկու ճ՛որ չարութիւն կը գորճէ
 Եւ ինք անոր չ՛ենթարկուի:

ԱՐԱՄԱՉԳԻ ՈՒՐՈՒԱԿԱՆ.— Ինչս՛ու գաղտնի զօ-
 րութիւններն այս տարօրէն աշխարհին
 Հոս բերին զիս — արկար, դատարկ ուրուական—
 Մըրրիկներով ահռելի: Ի՛նչ հնչումներ անստփոր,
 Շրթներուս վրայ կը յաճին, այնքա՛ն տարբեր այն
 ճայնէն
 Որով ճեր ցեղն անարին, իր ճահատիպ բարբառով,
 Խաւարին ճէջ կը խօսի: Ո՛վ ես, հըպարտ տա-
 ռապո՛ղ:

ՊՐՈՄ.— Պատկե՛ր ուհեղ, անշուշտ քեզի կը նըճանի
 ա՛ն սրուն
 Ըստուերը դուն կ՛արտացոլաս: Տիտա՛նն եճ,
 Իր թշնամին: Ըսէ՛ խօսքերն որոնք լըսել կ՛ու-
 ճեճ ես,
 Թէպէտ ոչ ճէկ ճըտածուճ կ՛ոգեւորէ ճայնըզ սին:

ԵՐԿԻՐԸ.— Մըտիկ ըրէ՛ք — թէեւ պէաք է ճեր
 արճաղանդը լուռ ճընայ—
 Դո՛ւք, գորշ լեռներ՛ր, հին անտառներ, ոգեբընակ
 աղբիւրնե՛ր,
 Դո՛ւք, քարայրնե՛ր ճարգարէից, դո՛ւք, կզղիններ
 շրջապատող գետակնե՛ր,
 Յընճացէ՛ք որ պիտի լըսէք ինչ որ կարող չէք
 ըսել:

ՈՒՐՈՒԱԿԱՆ.— Ոգի ճը զիս կը գրաւէ եւ իճ ճէջըս
 կը խօսի.
 Ան կը պատուէ զիս ինչպէս հուրն ամպրոպը կը
 պատուէ:

ՊԱՆԹԷԱ.— Տեսէ՛ք ինչպէս իր հըգո՛ր նայուածքը
 գէ՛պ վեր կ՛ուզէ,
 Ու երկինքը կը սեւնայ:
 ԻՕՆԷ.— Կը խօսի, ո՛հ, պահեցէ՛ք զիս:

ՊՐՈՄ.— Ես անէճքըս կը տեսնեճ, գրուած ըլլար
 ան կարճես

Անոր շարժանց ձէջ հըպարտ. յանդուգն, հաստատ
 նայուածքին, Եւ Զօրութիւնդ ամենայաղթ՝ ցաւի պըսակ ճ'որ
 Ետեւութեան ձէջ հանդարտ, վըհատութեան ձէջ կառչի
 ժպտուն Ծարբալուծուող ուղեղիդ, նըճան ալըող ոսկիի:
 Որ ինքդինքը կը հեղնէ: Խօսէ՛ սակայն, ո՛հ, խօսէ՛:

Ո Ի Ր Ո Ի Ա Կ Ա Ն (1)

Դե՛ւ, ասպարէ՛ղ կը կորցած քեզ, հանդարտ ծիտ-
 քով եւ հաստատ.
 Ինչ չարիք որ կրնաս գործել, կը հրաձայեմ որ ընես:
 Վա՛տ բըռնակալ աստուածներու եւ ճարդոց,
 Մէկ էակ ճը կայ ճիւղն՝ որուն կարող չես յաղթել.
 Օ՛ն, տեղացո՛ւր պատուհասներդ հոս վըրաս,
 Այստ ճահաշունչ, ցընորական սոսկումներ,
 Թող ցուրտն ու տաք զիս կըճատեն փոխիխորիս,
 Եւ թող ցասուճդ ըլլայ փայլակն, հատու կարկուտն,
 ու անթիւ
 Լեզուններն ճիւղաներուն, որ կ'արշաւեն ամպրոպ-
 ներով աւերիչ:

Այո՛, կըրցած չարիքդ ըրէ՛, ամէն բանի կարող ես.
 Բաց ի անձեղ եւ կամքէս՝ բոլոր գոյից վըրայ քեզ
 Իշխանութիւն աըւի. օ՛ն, աշտարակէդ օղակին
 Թող գան արագ չարիքներդ ճարդոց ցեղը կորճանել,
 Եւ քու հողիդ չարակամ՝ խաւարին ձէջ թող շարժի
 Անոնց վրայ որ կը սիրեմ:
 Ետեւութեանդ ճայրագոյն
 Ճանջանքները կը կոչեմ, իճիներուս վրայ եւ իճ,
 Անքուն ցաւի ճասնելով իճ գըլուխըս անխոնարհ,
 Որքան ատեն որ իշխես, դո՛ւն, երկընքի բար-
 ձանց ձէջ:

Բայց դուն որ ճէր եւ Աստուած ես,
 Որուն հողին այս վիշտերու աշխարհն հաճայն կը
 լընու,
 Որուն առջեւ կը խոնարհին, երկիւղով ու պաշ-
 տուճով,
 Երկինքի եւ երկիրի արարածներն ամենայն,
 Կ'անիճեմ քեզ, ո՛վ յաղթական թշնամի՛.
 Տառապողի ճ'անէճքը թո՛ղ քեզ փարի,
 —Իր տանջողի՛ն— ինչպէս խիղճի խայթ ճ'ահեղ,
 Մինչեւ որ քու Անհոնութիւնդ ըլլայ

(1) Պրովերբերու անեճքը կ'արտասանէ:

Պատճառճան ճը թունաւորեալ օրհասոյ,
 Եւ Զօրութիւնդ ամենայաղթ՝ ցաւի պըսակ ճ'որ
 կառչի
 Ծարբալուծուող ուղեղիդ, նըճան ալըող ոսկիի:

Հոգևոյց վըրայ կուտակէ՛, այս անէճքին շընորհիւ,
 Զար արարքներ, եւ յետոյ, յաւերճօրէն տանջըւէ
 բարութիւնը տեսնելով,
 Որոնց երկուքն ալ անհո՛ւն են, ինչպէս եւ ան-
 հուն են

Տիեզերքը, դուն եւ քո՛ւ ճենութիւնըդ ինքնատանջ:
 Թէեւ հիճա, գահուդ վրայ,
 Հանդարտ ուճի պատկեր ճ'ես դուն ահաւոր,
 Պիտի հընչէ ճածը սակայն, որ ատեն՝
 Պիտ՝ երեւաս այն ինչ որ ես ներքնապէս,
 Եւ բազում վաս ոճիրներէ վերջ ունայն,
 Գու յաճեցող անկուճիւ պիտի ամօթն հետեւի
 Ժամանակին ու ճիջոցին ձէջ անեղր:

ՊՐՈՄ.— Ասո՞նք էին իճ բառերս, ո՛վ ճընո՛ղ իճ:
 ԵՐԿԻՐ.— Ասոնք էին արդարեւ:

ՊՐՈՄ.— Օ՛հ կը զղջամ, խօսքն արագ է եւ ունայն.
 Վիշտը պահ ճը կոյր կ'ըլլայ, ալըպէս նաեւ էր
 ի՛ճս ալ.

Զեճ ուղեր որ ո՛ եւ է ապրող էակ տառապի:

Ե Ր Կ Ի Ր

Վա՛յ ինձ, ափսո՛ս, վա՛յ է ինձ,
 Որ վերջապէս պիտի յաղթէ Արաճաղդ:
 Յաճա՛ք ու ճո՛վ, ողբացէ՛ք, բարճրաղաղակ հեճ-
 քերով,
 Երկրի սիրտը պատասուն ճեղ պատասխան պիտի
 տայ:
 Ողբացէ՛ք, ո՛վ ողիներ կենդանեաց եւ ճեռելոց,
 Զեր ապաստանն ու ճեր պատնէջն ինկած է եւ
 յաղթըւած:

Ա Ռ Ա Ջ Ի Ն Ա Ր Ջ Ա Գ Ա Ն Գ
 Ինկած է եւ յաղբուած...

Ե Ր Կ Ր Ո Ր Գ Ա Ր Ջ Ա Գ Ա Ն Գ
 Ինկած է ան յաղբուած...

Ի Օ Ն Է

Մի՛ վախնաք, սո՛սկ տագնապ ճըն է վաղանցուկ.

Ո՛չ, Տիտանը պարտաւած չէ տակաւին,
 Տեսէ՛ք սակայն սա ձիւնապատ, երկժանի
 Լերան վիհէն երկնազոյն,
 Մէկը կուզայ այս պահուս,
 Շեղ հովերը, բարձանց ձէջ, կոխտեղով՝ իր սակի
 Մուճակներովն ոտքերուն.
 Որ կը փայլին ծիրանի փետուրներու տակ, ինչպէս
 Փրզուկըր ձը որ ներկուած է վարդազոյն արիւնով:
 Աջ ձեռքով վեր է բռնած
 Գաւազան ձը օձապատ:
 ՊԱՆԹԷԱ.— Հէրձէան է ան, Արամազդի
 Պատգամաւորն աշխարհաճեճ:

Ի Օ Ն Է

Եւ ո՛վ են այս հիպրաներու վարսերով
 Ու երկաթեայ թևերով
 Էակները, հովերն ի վեր ճագլցող,
 Զորոնք Աստուած, խոժոռ դէճքով, կը զսպէ.
 Գոյորշիներ կարծես ըլլան բարձրացող,
 Ազձրկալի, անհաշուելի՛ բազմութիւն...:

Պ Ա Ն Թ Է Ա

Արամազդի փոթորկավաղ շուներն են,
 Զորս արիւնով ու հեծքերով կը կերակրէ շուայօրէն,
 Երբ ան նըստած՝ իր ամպեղէն կառքին վըրայ ձը-
 ճըճրեայ,
 Գուրս կը խուժէ սահճաններէն երկինքին:

Ի Օ Ն Է

Զանոնք հիմա ձեռեալներէն ազազուն՝
 Նո՞ր ցաւերու կը տանի որ ճարակին:

Պ Ա Ն Թ Է Ա

Տիտանն հաստատ կ'երեւայ, ինչպէս ձիշտ, բայց՝
 ո՛չ հըպարտ:
 Ա. ՃԻԻԱՂ.— Օհօ՛, կեանքի հոտ կ'առնեճ:
 Բ. ՃԻԻԱՂ.— Նայի՛ճ անգամ ձ'աչքե՛րուն...:
 Գ. ՃԻԻԱՂ.— Պատերազձէն վերջ թըռչունին զի-
 շակեր՝
 Գիակներու կոյտ ձը ինչ բոյր որ ունի,
 Նոյնն է զինքը տանջելու յո՛յտն ինձ համար:

Ա. ՃԻԻԱՂ.— Պատգամաւոր, կը յանդիմանի՞ս յա-
 ճենալ.

Ուրախացէ՛ք, դո՛ւք ո՛վ շուներ զըժոխբի.
 Կրնայ ըլլալ որ ձեզ՝ Որդին Մայայի
 Կեր ու զբօսանք տայ շուտով. երկար ատեն ո՞վ
 կրնայ հաճոյ ըլլալ Աստուծոյ:

ՀԷՐՄԷՍ.— Վերադարձէ՛ք աշտարակնիդ երկաթեայ,
 Կըճըրտեցէ՛ք հօւրի, ոգբի գետերուն քով ձեր ակ-
 ոաներն անսընունդ,

Գերիո՛ն, ե՛լ, եւ դո՛ւն, Գորգո՛ն,
 Դուն՝ Քիճերա՛, եւ դուն ըՍփի՛նքս, նրբաժիտը գե-
 ւերուն.

Դուն որ տըւիր Թէրէլին երկնից զինին թունաւոր,
 Անըրնական սէրն, ինչպէս Ատելութիւնն, աւելի՛ ան-
 բընական քան ձիւսը,
 Զեր գործն անոնք պիտի տեսնեն:

Ա. ՃԻԻԱՂ.— Մ՛հ զըթութի՛ւն, զըթութի՛ւն. ձի՛,
 ձի՛ դուն ետ զրկեր ձեզ.
 Կը ձեռնինք ձեր փափաքով:

ՀԷՐՄԷՍ.— Ուրնձըն լուս կձկանցէ՛ք:
 Ո՛վ տառապո՛ղ ահաւոր,
 Քեզի կուզած, ակամայ, բոլորովին ակամայ,
 Մըղուած՝ վըսեճ Հօր կամքէն,
 Նոր վըրէժի վըճիւն ձի՛ գործ զընելու:
 Աւա՛ղ, վըրաղ կը խըղճա՛ճ եւ ինքըզինքս ալ
 կ'ատեճ

Որ չեճ կրնար աւելին: Քեզ տեսելէ վերջ երբոր
 Ետ կը դառնամ, պահ ձը ինձ երկինք զըժօխք
 կ'երեւայ,

Եւ քու ձաշած դէճքըզ զի՛ս կը հայածէ, ցայդ
 ու փի,
 Մեղազրանքի ժըպխտով: Իճաստուն ետ, հաստա-
 տամիտ ու բարի,

Բայց դուն ի դո՛ւր կը ծառանստ առանձին
 Պայքարելու Տիրոջ դէճ, ինչպէս ձեզի կ'աւանդեն
 —Նաեւ երկար ժամանակ տակաւին պիտ'աւանդեն—
 Սա լամբարնեքն անաղօս՝ որ կը չափեն, կը բաժնեն
 Տարիներու վազքը խոնջ, որձէ փախուստ չըկայ
 բնաւ:

Այս պահուս իսկ, Տիտքէ չանցած ցաւերու
 Տարօրինակ զօրութեամբ, Տանջարարը կը զինէ իշ-
 իտաները Գըժօխբին
 Որ կը նիւթեն յամբաշարչար տոժանքներ:

Եւ ի՞նչ պաշտօնս է գանձեալ աշտեղ բերել, ինչ-
պէս եւ

Ուրիշ դեւեր ալ խարդախ, խորամանկ ու կատաղի,
Որ անդունդին ձէջ կ'ապրին, եւ թող սալ որ քեզ
տանջեն:

Սակաջն աշղպէս թող չըլլա՛յ: Գաղանիք ճը կայ
քեզ ծանօթ,

Միա՛յն քեզի՛ բոլոր ապրող էակներէն,

Որ կարող է փոխանցե՛լ ձականն անհուն երկինքին,
Եւ Գերագո՛յնն ասոր վախով շըփօթած է ներկայս: Բառեր
հազար հազար գաղտնիքից, եւ թող սա՛ւր որ իր
գահուն

Փարի իբրեւ քեզ ձիջնորդ. խոնարհեցո՛ւր դուն
հողից

Պաղատանքով. իբրեւ թէ աղերսարկու ճ'ըլլայիր
տաճարի ճը ձէջ շըքեղ,

Ու քու սիրտից ձէջ գոռոց, թող քու կամքը
ճընրազրէ,

Որովհետեւ շահերու եւ հեզութեան շընորհիւ,
Կ'ընտանենան անենէ՛ն կատաղիներն, հըզօրներն...:

ՊՐՈՄ.— Չար ճիւղերը՝ բարիքն իսկ իրենց բնու-
թեան կը փոխեն.

Ինչ որ ունի, ե՛ս ալի. եւ փոխարէն՝ զիս կ'ապե՛ց: Տարիներով,
դարերով, ցերեկ, գիշեր, փոյթ չէ թէ
Մորթըս կ'այրի արեւէն. կամ լուսնափայլ գիշերով
Ձիւնը ձագիս կը կառչի՛ իր բերեղեայ թեւերով,
Մինչ ի՞նչ ցեղըս սիրական կոխան կ'ըլլայ օտարու
Իր խորհրդոց գործադիր պաշտօնէից ճիջո՛ւս: Բըւնակալին
տըւած վարձքն՝ ահա այս է: Երգար է Ան որ չար է,
բարիքի յարգը անշուշտ չի դիտեր. Եթէ աշխարհ
ճ'իսկ իրեն նըւիրուի կամ րարեկա՛մ ճ'ունենայ
զոր կորսնցնէ,

Ատելութիւն ու երկիւ՛ղ կրնայ ըզզալ, կամ ամօթ,
բայց ոչ երբե՛ք երախտիք:

Իր իսկ գործած չարիքի՛ն հաճար ան զիս կը
պատժէ.

Բարութիւնը, իր աչքին, ձեղադրանք ճ'է սայրասուր,
Որ փուշերով կ'ընդձիջէ թեթեւ քունը վըրէժին.
Հըպատակի՛լ. բայց գիտե՛ս թէ փորձել իսկ չե՞մ
կարող,

Քանի որ ձէ՛կ բան ճը կայ, զոր ան ինձձէ կը
սպասէ,

Եւ ես կրնամ իրեն տալ—այն գաղտնիքը կենսական
Որ ճարդկային գերութեան դատակի՛քն է ճահացու,
Եւ Սիկիլեան սուրին պէս, ձագէ կախուած, կը զողայ

Իր թաղին վրայ: Ու երբե՛ք ես զայն պիտի
չըլայտնե՞մ:

Թող ուրիշներ շողօձե՛ն Ոճ'իրն, երբ ան գահակալ
Մ'է կարճատեւ զօրութեամբ: Ապահով ալ են ա-
ննք,

Որովհետեւ երբ յաղթէ Երգարութիւնն, իր գործած
Չարիքներուն վըրայ գո՛ւթ,

Ո՛չ թէ պատիժ, պիտի թափէ արցունքով.

Մեղանչողներն՝ իր վըրէ՛ժն արդէն լուծած պիտ'ըլլան:
Հաճիրութեամբ կը սպասե՞մ վարձահասոցայ այն
ժամին,

Որ աւելի ձօս է այժմ՝ յան երբ խօսիլ ըսկըսանք:
Բայց զըժօխքի շուներուն հանած ժըխո՛րը լրսէ՛.
Յապագու՞մէ վախցի՛ր դուն. սե՛ս երկինքը կը քաճ-
նայ Հօրըդ խոժօս երեսէն:

Հե՛րՄէՍ.— Երանի՛ թէ երկուքս ալ — ես պատ-
ժելէ, դուն ցաւէ—

Խընայուէի՛նք: Անգամ ճ'ալ՝ պատասխան տուր
դուն ինձի՛.

Արածագլի պետութեան վախճանը ե՛րբ է. զիսե՛ս:

ՊՐՈՄ.— Սա գիտե՞մ որ պէտք է գայ:

Հե՛րՄէՍ.— Աւա՛ղ, կարող չե՞ս հաշուել
Տարիները քու ապագայ տանջանքի՛ց:

ՊՐՈՄ.— Պիտի տեսն Արածագլին իշխանութեան
հաւատար.

Ո՛չ աւելին, ո՛չ պակասը կը փափաքի՞մ. չե՛մ
վախար:

Հե՛րՄէՍ.— Կանգ ա՛ւ սակայն ու սուգուէ՛

Յաւերժութեան խորն, ուրտեղ՝ ժամանակը այն ո՛ր
ձեղ ծանօթ է իր պատճաթեամբ,

Ինչպէ՛ս նաեւ ա՛ն զոր ձենք ճիւղքի թուխքով
կ'ըճըրանենք,

Դոր դարու վրայ, կէ՛տ ճ'են ստկ, եւ ուր ճիւղքը
անյօժար՝

Հետեւէլ կը յոգնի անոր վաղքին անվախճսն,
Մինչեւ՝ կ'իյնայ ցընորած, կոյր, կորուած, ան-
պաշտպան:

Թերեւս ան դեռ չէ հաճրած սարիները ճանրութայլ,
Որոնք պէտք է անցընես տանջանքի ձէջ, ան-
ներեալ:

ՊՐՈՄ.— Թերեւս ոչ ձէկ ճիւղք կրնայ գանձե՛ք
հաշուել, բայց կ'անցնի՛ն:

Հե՛րՄէՍ.— Բայց եթէ դուն կրնայիր աստուածնե-
ներուն հեա՛ ընդձիշտ

Բընակիլ հեշտ ձոցին ձէջը հըճուանքի՛:

ՊՐՈՄ.— Երբեք պիտի չըթողու՞մ
Այս խորխորատն անբընակ եւ սաժանքներն ի՞մ
անդիղջ:

ՀԵՐՄԷՍ.— Կը սքանչանամ քու վրբադ, աւա՛ղ,
բայց եւ կը խղճամ:

ՊՐՈՄ.— Դուն երկինքին ինքնատեաց գերինե-
րս'ն վրայ խղճա՛, եւ ոչ թէ ի՞մ, զի ճիտքիս՝ ձէջ բազմած է անայլայլ
Խաղաղութի՛ւնն, ինչպէս որ՝ լոյսն արեւուն ձէջ
կ'իշխէ:

Որքա՛ն խօսիլն է ունայն. կանչէ գեւերն, ո՛ն,
այստեղ:

ԻՕՆԷ.— Ո՛հ քո՛յր ի՞մ, տե՛ս, ըսպիտա՛կ հուր ձը
ձինչեւ տրժտոներն
ձեղքած է սա հաստաբե՛րձ ձայրին՝ ձիւնով ձած-
կըւած,

եւ անդին ալ սաստկութեամբ կը գոռայ շանթն
Աստուծոյ:

ՀԵՐՄԷՍ.— Աւա՛ղ պէտք է հնազանդի՞մ, իր ինչ-
պէս եւ քու խօսքիդ.

Բայց սիրտիս ձէջ խղճի խա՛յթը կախուած է ծան-
րօրէն:

ՊԱՆԹԷԱ.— Տե՛ս, երկինքի գաւակն ի՛նչպէս իր
թեւաւոր օտքերով

Արշալոյսին շեղ լոյսն ի վար կը սուրայ.

ԻՕՆԷ.— Քո՛յր սիրելի, աշուրներդ փետուրներովդ
ձածկէ՛, Ձի տեսնելով ձի՛ գուցէ ձեռնիս. կուգան, ո՛հ,
կուգան.

Կը ձըթագնեն ձընունդն օրուան իրենց անթիւ
թեւերով,

Խորքն անյատակ, ձահուան պէս:

Ա. ՃԻԻԱՂ.— Պրոճեթե՛ւս:

Բ. ՃԻԻԱՂ.— Տիտա՛ն անձահ:

Գ. ՃԻԻԱՂ.— Ո՛վ Երկինքի գերիներուն ախոյեա՛ն:

ՊՐՈՄ.— Այն զոր ձայն ձը գարհուրելի կը կոչէ,
Պրոճեթեւը, այստեղ է, շղթայակապ Տիտա՛նը:

Ի՞նչ եւ ո՞վ էք, դուք ո՞վ ձեւեր գազրելի.

Այդքան արգել ուրուականներ չէին ելած գեռ երբեք
Դըժօխքէն ուր կը վըրստան հրէշներն՝ աճե՛նքն ալ
ձընունդ

Արամազդի ձշամաճախող ըստեղծագործ ուղեղին...:
Մինչ կը զիտեձ այսպիսի կերպարաններ գարշելի,
Ինձ կը թըլի թէ տակաւ ես ալ անոնց պէս կ'ըլլամ,
Ու կը խնդամ, կը նայի՞մ, համակրութեամբ ձ'ատելի:

Ա. ՃԻԻԱՂ.— Պաշտօնեանե՛րն ենք երկիւղի ու
ցաւի,

Յուսովըրէպ երազներու, ատելութեան, կասկածի
Ու ճընայուն Ոճիբի, եւ ինչպէս որ բարակներն՝
անդունդներէն, լիճերէն,

Կը հալածեն որսն հեծեծուն, վիրաւոր,
Մենք ալ նոյնպէ՛ս կ'հետապնդենք աճէն ինչ
Որ կ'արտատէ, կ'արիւնի եւ կը շնչէ,
Երբ ձեձ Արբան զայն ձեր կաձքին կը ձատնէ:

ՊՐՈՄ.— Ո՛հ, բի՛ւր ահեղ բնութիւններ, ձէկ ան-
ուան տակ ձածկըւած,

Կը ձանչնամ ձեզ. այս լիճերն լ'արձագանդներն ալ
գիտեն

Ձեր թեւերուն ձըթութիւնն ու շրկահիւնն.
Ինչո՞ւ սակայն ձեր պոզպալի անձերէն
Ա՛լ աւելի խորշելի լեղէոններ կաղձելով, վեր կու-
գաք դուք անդունդէն:

Բ. ՃԻԻԱՂ.— Մեզ այդ ձանօթ չէք. քոյրե՛ր, ու-
րախօսե՛ք, ցնծացե՛ք:

ՊՐՈՄ.— Կարելի՞ է որ ձէկն ի՛ր տըձեւութեամբն
ալ հրճուի:

Բ. ՃԻԻԱՂ.— Գեղեցկութիւնն հեշտանքի, սիրա-
հարներն հրճուանքով

Կը լընու երբ իրարո՛ւ կը նային, նո՛յնպէս եւ ձենք:
Մինչ գալիահար քրձուհին կը ձնրադէ որ վարդեր
Հաւաքէ իր տօնակա՛ն պսակին համար ձաղկահիւս:
Վարդին բոսորն եթերեան՝ կարծիր կուտայ այ-
տերուն.

Այնպէս ալ ձեր գոհերուն ձակատագիր օրհասին
Շո՛ւքն է որ ձեզ ձեւ կուտայ եւ ձեր շուրջը կը
պատէ.

Ապա թէ ոչ Գիշերուան՝ ձեր ձօրը պէս, ձեւ
չունինք:

ՊՐՈՄ.— Կը խնդամ ձեր ուժին վրայ, ինչպէս ու-
ժին եւ անօ՛ր որ ձեզ այստեղ ուղարկեց:
Կ'արհամարհե՞մ ի որապէս: Օ՛ն, թափեցէ՛ք չաւե-
րու յորդահոսան բաժակը:

Ա. ՃԻԻԱՂ.— Դուն կը կարծես թէ քեզ սակոր առ
սակոր

Ու ջիղ առ ջիղ պիտ'յօշոտե՞նք՝ կըրակի պէս լսփ-
լիղելով քեզ ներսէն:

ՊՐՈՄ.— Յաւն ի՞մ տարրս է, ատելութիւնն՝ ինչ-
պէս քուկդ.

Անձիջապէս պատառեցէ՛ք զիս, ի՛նչ փոյթ:

Բ. ՃԻԻԱՂ.— Ի՛նչ, այդ անկող աչքերուդ ձեջ նայելով,
 Կը կարծես վրոյ պիտի ծիայն խնդա՞նք ձեռք:
 ՊՐՈՄ.— Ես ո՛չ թէ ձեր արարքն է որ կը կշռեմ,
 Եյլ ձեր տաժանքն, ինչու որ դուք չարեր էք:
 Անգութ էր այն զօրութիւնն, որ ձեզ՝ կամ ձեզ նը-
 ճանող թշուառներու կեանք տըւաւ:
 Գ. ՃԻԻԱՂ.— Կը կարծես թէ ձեռք քու ձե՞ջ
 պիտի ապրինք ձի առ ձի,
 Կենդանական կեանքի պէս, եւ թէ՛ թէեւ կարող
 չենք
 Խաւարեցնել հոգիդ ո՛ր կը վառի ներսդ, այլ սակայն,
 Պիտի բնակինք անոր քո՞վ, ինչպէս խուժան
 ճ՛աղձըկոտ,
 Վրդովելով ամենէ՛ն իմաստունին հանդիսան իոկ,

Կամ թէ ծիաքիդ ձեջ խոհե՞ր պիտի ըլլանք սար-
 սափի,
 Եւ աղշահար սիրտիդ շուրջ՝ յոռի բաղձա՞նք, կամ
 խորթին
 Երակներուդ ձեջ արի՞ւն, օրհասի պէս սողոսկուն:
 ՊՐՈՄ.— Բայց դուք ատոնք է՛ք արդէն:
 Եւ սակայն ես կը ձընամ տէրն ի՞մ անձիս ու
 կ'իշխեմ
 Զիս չարչարող այս ներքին ընդդիմաճարա ուժերուն,
 Ինչպէս որ երբ կ'ապստամբի զըժոխքը՝ Զեւս կ'իշ-
 խէ ձեզ:
 Փ. Պ. ՇԼԼԻ

Թարգմ. ՅԼԿՈՒ ԱՆՏՈՆԵԱՆ
 (Շարունակելի)

Վ Ե Ր Ե Լ Ք

Լեռան վրայ էինք:
 Հսկայ կայմ'ի մը գազաթը բարձրա-
 ցած մանուկներու նման: Գօրֆու կղզին
 ցոկանաւ:
 Լեռը — Բանթօքրաթօր թիս Այ Տէ-
 քաս — դեռ մենէ վեր գոց էր, իր գա-
 գաթով:
 Հարթ գեանի մը վրայ էինք մենք:
 Մատուռ մը կար կիսափուլ, լքուած անյի-
 շատակ ժամանակներէ ի վեր գուցէ: Մա-
 տուռ մը, մանիշալներու մէջ: Վախկոտ
 հետաքրքրութիւնով ուխտավայրէն ներս:
 Ո՛չ ոք: Գտանք քանի մը արեւու ճառագայթներ,
 բռնուած հիւճախտէ: Կարծես
 առաստաղէն կախուած ըլլային տրամու-
 թեան քօղեր: Քանի մը քայլ: Կը շարունք
 պատերուն տակ երկիւղածութիւնով: Ո՛չ
 ոք կը խօսի: Միաքը աչքին հետ կը բանի
 լուսութեան մէջ եւ հողին կ'իջնէ՛, կ'իջնէ
 մինչեւ լեռան խորքը, մէջը, յատակը,

յանուն գերագոյն թօնչքի: Կարծես ըլ-
 լանք ստորերկրեայ, հին եկեղեցիի մը մէջ:
 Փոքրիկ խորան մը, որ հիւրընկալած է տա-
 սը սուրբերու հասած իւղապէմքերը:
 Մենք աւելի քան տասը տարագիր ըն-
 կերներ ենք: Շէնշող խանդավառութիւնով
 բարձրացած ենք լեռը՝ մեր ետեւ ձգելով
 երկնեանց ակօսներ սիրոյ խօսքերու, սի-
 րոյ երգերու եւ դեռ այնքան ճիճաղնե-
 րու: Ու հիմա տխուր ենք եւ լուռ: Վայր-
 կեաններ: Ամենուս սրտին բաժակին մէջ
 ինկած է մէյմէկ հրաշալի լուսակաթիլ:
 Կը նայինք իրարու խոսվուած աչ-
 քերով:
 Ու մէկէ՛ն՝
 — Ո՛րպիտի հոգեկան եղբայրութիւն,
 ո՛րպիտի մտքի ընկերակցութիւն եւ ո՛րպիտի
 փափաք իմբական —
 Կը սկսինք երգել, պոսթիկալ, գաշա-
 գաղակել: